

քին վրայ կը ծանրանար ու կը զսպէր զինքը :
 Լուսնալու մօտ , հորիզոնը շիկակարմիր ե-
 րանգներով գունաւորուած էր հալու , եւ անա
 էլ-Քազգապ յանկարծ կը ցատքէ՛ յունէն ար-
 թընցած : Միակ աչքը շուրջը պտըտցուց , զէն-
 քերը ու ձին փնտեց :

Գուրբը նէտիմ արդէն անոր ձին պատրաստած
 կը սպասէ : Աւազակը ժօռեցաւ երիտասարդին :
 Սակայն նէտիմ , առանց անոր ժամանակ ձգելու
 երախտիքի ու չնորհակալութեան պարտքը կա-
 տարել , սասնիկ խօսեցաւ .

— Է՛ , էլ-Քազգապ : Աէմրայի Շէյխ Ռաչի-
 տին որդին եմ ես . . . հօրս վրէժն անեցու ե-
 րած՝ տարիէն աւելի զքեզ ի զուր փնտռեցի :
 Թոշունի պէս եկար ինկար վրանս . գիշերը դա-
 շմնիս տակ փռուած էիր , սակայն չլխորդի
 նէտիմի վրանը հերքասէր է . Աստուծոյ չիւրն
 էիր . հիւրընկալութեան օրէնքը ոտնակոխ չըրի .
 հիմա , հեծի՛ր , գնա՛ ազատ հեռացիր , ես իմ վը-
 րանէս չեմ շարժիր մինչեւ որ դիւերուան առա-
 ջին աստղը չլիպլի — էլ-Քազգապ Վազորդի ,
 հիւր Աստուծոյ , երթաւ բարեւ . . .

Ահարկու աւազակը , անշարժ , կայծակէ զար-
 նուածի պէս , անձոտնի աչքը նէտիմի վրայ տըն-
 կած , կը նայէր . . .

Նախազգացում թէ ճակատագիր : « Գիշերը
 զաշմոխ տակ փռուած էիր . . . » Աչքը շան-
 թեց եւ զէմըր զայկացաւ :

Առանց բառ մը արտասանելու , էլ-Քազգապ
 իր ձիուն մօտեցաւ . . . նէտիմ ասպանդակը
 մատուց անոր՝ եւ աւազակը ցատքեց հեծաւ ,
 ու պապանձած , վարազարար՝ աչքը քովետի՛
 հեռացաւ սրարչաւ առանց ետին իսկ նայելու :

* * *

Նէտիմ , ոտքի վրայ կայնած՝ մատակին մօտ ,
 անոր հետ միասին աչուընին արեւմուտքին տըն-
 կած , լոխն կը սպասեն : Արեգակը ապշած ու
 հմայուած՝ զանոնք դիտելով հորիզոնէն վար սա-
 հեցաւ անցաւ :

Երկնից կապոյտը սկսած է մթազնիլ , ա՛լ
 նէտիմ գէպի վեր կը նայի , կը փնտէ . . .

Մահիկը տարտամ ու թափանցիկ հաղիւ հազ
 երեցաւ , նէտիմ ձեռքը զաշմոխն տարաւ ու
 կրկին նայեցաւ սրածայր այն մահիկին որ ներ-
 չնչուած է Արաբին իր զաշմոխն կոր ձեւը , շրթ-
 ները մրունձով մը ունեցան , ազօթք մը վեր
 թռաւ , ու աստղ մը փնտեց . . . պահ մը եւս
 . . . մատակը , ականջները ցցած , աչքը հրա-

վառ , պոչը կամար ու ծփուն , նշանի մը կը
 սպասէ : Անա թարթիչ մը , ցոլ մը , կարկաջներ ,
 անա՛ իրիկնատաղը , ու նէտիմ ասնձր մատակին
 ընազդին ձգեց . . . տրոխ մը , հովով ձայն մը
 . . . ու անհետացան :

Ատեններ անցած են :

Թեւերը կախ՝ տիրադէմ ու անշարժ , Շէյխին
 այրին կը սպասէ . Աէմրայի ցեղը հաւաքուած ,
 ձեռքը ճակտին , հորիզոնին պէջ կը նայի :

Թանկարծ անապատին անդունդքէն կէտ մը
 կը ծնի , հեռզնետէ կը խոշորնայ , ամսի փոշի
 մը կ'ուռի , կը թաւալի , կը մերձենայ , սրարչաւ
 ձիաւոր մը միջոցը կը լափէ . նէտիմն է :

Վրէժի խուզակը նիզակածօծ կը տրոփէ , տէ-
 գին ծայրը գլուխ մը գամած . էլ-Քազգապին
 գլուխը . . .

Աէմրայի Արաբները իսկոյն ճանչցան իրենց
 չէյխորդին . ուժգին դոչեր , խնդութեան ազա-
 դակներ թնդացուցին վրանաստանը :

Նէտիմ , յաղթակաւ , գլուխը բարձր , մատա-
 կէն վար ցատքեց .

— Անա՛ , մայր իմ՛ , ըսաւ .

Եւ աւազին մէջ ուժգին խրեց նիզակը որուն
 ճօճումէն ծայրի ցցուած գլուխը գլորեցաւ ըն-
 աւ գետին :

Մայրը սրտին վրայ երկայն սեղմեց իր նէ-
 տիմը :

Նոյն օրն իսկ , էլ-Քազգապին գլուխը Շէյխին
 ոտքերուն ներքեւ թաղուեցաւ , եւ Ռաչիտի ոս-
 կերքը գերեզմանին մէջ ցնծային :

Բարից

ՄԻՐ-ԵՐՈ



ԿԱՐՄԻՐ ԶԱՂԱՏԻՐ

Արձակ քերտած

Տխուր նախազգացումներ իրենց սեւ պարովը
 գլուխս կը դարձնէին եւ թաղծալի ներշնչու-
 ներու մէջ հողիս առկախուած՝ պատրանքի աշ-
 խարհներու ծոցը կը մղուէի :

Ամէն բան սեւ էր հոն . չըջիկներու երամի
 նմանոր զանազան հոգիներ կը սանձէին միջոցին

մէջ, լացող երգեր կը լսէի շուրջս, եւ այրող սրտերու հոտ մը մտէի մէջ կը թանձրանար : Սրտի արտիններ կը թնդային հոն եւ առեկի եղանակ մը կը շինէին որ բուերու լացին կը նըմաներ . պատառ մը սեւ եղած էի եւ ալ , անհուն ազլամուղղին փակած որ ամբողջ միջոցին կը տրէր :

Կը թափանէինք այսպէս, եւ ա'լ գրեթէ մութը չէինք զգար . անոր խորութիւններուն մէջ հակա շինուածքներ իրենց օգային կառուցումը կը բարձրացնէին եւ անոնց մէջէն կ'անցնէինք առանց արգիւղ կէտի մը հանդիպելու : Միտորտային հծծիւն մը մեր գնացքը կը վարէր, որ ա'լ պար մը կ'ըլլար, ինչոր, միօրինակ պար մը իբրբուր կապուած ստուերի պատասններու . եւ այսպէս իրարմէ քաշքշուած կը դառնայինք բանի մը շուրջը յուսահատեցուցիչ տեղումով, յիմար, անգիտակից :

Պաղ լոյս մը իր ցուրը ձգեց միջոցին մէջ . եւ կանգնեցաւ մեր աչքին առջեւ կարմիր ջաղացքը որ կը դառնար :

Հսկայ ջաղացք մին էր ասիկա , որուն գագաթը ստուերներու մէջ կը կորսուէր . կը դառնար շարունակ եւ ամէն մէկ անցքին կը լուռէր ճիթուտը իր անտեսանելի անխիւն որ երկայն հեծիւնով մը կը վերջանար արձագանգին մէջ . կարմիր արիւնը կը հոսէր ամէն կողմէն, կարծես զանգուածին բոլոր ծակփոքներէն ու կը ներկէր ջաղացքը որ ա'լ խասացած արիւնէ շինուած կը թուէր :

Հեռուն հանգին բերաններ կը բացուէին եւ իրենց այլանդակ քրքիշով կը պատասխանէին իրանցքին խորէն ելած հեծկտանքներուն :

Ի՞նչ կը մանրէին հոն , ի՞նչ կը ձգմէին :

Մեր պարը աւելի տեղգոտ էր հիմա , ու սառած ցուրը հետզհետէ աւելի ուժով կը լուսառբեր արհաւրալից շինուածքը :

Այն ստեն տեսայ որ սրտեր կը նետէին անոր մէջը :

Կր նետէին , կը նետէին տարօրինակ արագութեամբ, այդ սեւցած ու ծակծկուած մտի կտորները , կը նետէին , շատերը խանձուած ու շատերէն գրեթէ ոչինչ մնալով . եւ զանի կը նետէին , այնքան սեւ հողիները կը ջրանային մեծ սուգին մէջ , եւ հծծիւնը ա'լ կը թնդար, կը տրէր ամէն կողմէն արտասնչուող լացերուն , ծիծաղներուն , երգերուն :

Ի՞նչպէս ասոնք կը ծծէի իմ էութիւնովս , ի՞նչպէս անոնց ներարկումը զիս հիւլէ առ հիւլէ կը քակէր . ու կը նայէի սրտերուն , երբեմն դեռ

թարմ, կարմիր սրտերուն՝ որ ջաղացքին մէջ կը նետէին :

Յանկարծ քամուելու պէս բան մը զգացի , տարտամ գոյութեանս անտարանալը կարծես , եւ սրտերուն մէջ նշմարելի իմս որ հոն կը նետէին Գերագոյն յուզումով մը՝ սաքսափած՝ շուրջս կը նայէի , երբ տեսայ Անոր աչքերը որ վերէն իրենց նայուածքով ջաղացքը կը վարէին :

Բարիկ ԶԱՊԷԼ ԹՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ



ԱՆԱՊԱՏԷՆԷ ԶԱՅՆ



ՄՈՍԿՈՒ ԼԵՍԻՍ

Շարապաս , 5 հոկտ. 1898

Սիրելի բարեկամ ,

Բարիդի մէջ հրատարակուելիք հանդէսի մը աշխատակցելու հրաւերը կ'ընես ինձի՝ որ գրեթէ երկու տարիէ ի վեր Գեաթի երկիրը կը բնակիմ , այն երկիրը ուր « Իսրայէլ կը բնակէր եզրկտոսի երկրին մէջ » , Մէնզալէի լճին ու Սխայի լեռան միջեւ տարածուած անապատ... : Խոստովանէ՛ որ հրաւերդ ո'րչափ զգուիչ , այնչափ դժուարին է ինձի համար : Բարեբաղդաբար այն անխոհեմ համարձակութիւնը զոր ունիմ եւ որուն շնորհիւ տասը տարիէ ի վեր կը գրեմ , այս անգամ ալ թեւ կուտայ ինձի առաջ նետուելու :

Մանաւանդ այժմ ինքզինքս աւելի զօրաւոր կը զգամ իմ անխոհեմ համարձակութեանս մէջ , որովհետեւ բաւական խարխափումները ետքը վերջապէս կրցայ իմաստասիրական գրութեան մը յանգիլ Իրտուելու , ըննելու եւ որոյում տալու համար գործիք մը ունիմ որ կը հաւատամ թէ անխալալկան է . երջանութիւն չէ՞ ասիկա Այն՝ , բարեկամ , չեկիմ մըն եւ հիմա . . . եւ պիտի ըլլամ մինչեւ ետքը :

Սողոմոնի Տաճարի մուտքին մօտ նստարան մը կար զոր Մոսայ յիսիւմ կ'անուանէին՝ այսինքն « ծաղր ընողներու » նստարանը : Փարիսեցին կ'անցնէր այդ նստարանին քովէն երեսը ծածկելով , Սաղուկեցին արհամարհոտ նայուածք մը կը նետէր դէպ ի հոն , քահանայապետը ու « Կեւտացին կը գայթակղէին ամէն անգամ՝ տես-